



ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱԲԱԹԱՔԵՐՑ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն

Գ Ր Ա Կ Ա Ն - Գ Ե Վ Ա Ր Ո Ւ Ե Ս Ս Ա Կ Ա Ն

Գ Ի Տ Ա Կ Ա Ն

ՎԱՐԻՉ-ՏՆՈՐԵՆ

ՀԱՄԲ. ՖՈԽԼԻՔԱՅԵԱՆ

ԽՄԲԱԳՐԱՊԵՏ

ՄԵՐ. ՊԱՐՍԱՄԵԱՆ



Դ. ՏԱՐԻ, ՆՈՐ ՇՐՋԱՆ, ԹԻՒ 12

ՇԱԲԱԹ, 25 ՅՈՒՆՈՒԱՐ 1919

ՀԱՅ ԲԱՆԹԵՌՆ Ը ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐՁԻՆ ՄԵԾ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԸ

Հողվրահիք . . .

Դերեղմաննոցները, կեանքի ունայնութեան այդ ցուցանկարները, յիշատակարաններն են նաև մարդկային կեանքերու և գործունէութեան: Հողվրահիքը, յաճախ հարեւանը հայ ժամուն, պատմութիւնն է զիւղին կամ քաղաքին: Մեռելներու այդ աշխարհին մէջ իսկ մարդ խորունկ գիտակցութիւնը կ'ունենայ կեանքի նշանակութեան, իր ոտքերուն տակ հանգչած տեսնելով, մարդիկ որոնք գործեր, շարժեր, խօսեր են, կեանքը ստեղծեր, գործը երեւան բերեր, և արդիւնք թողուցեր ու անհետացեր են:

Հիմա որ համատարած գերեզմաննոցի մը մէջ է որ կը թափառի մեր միտքը, գերեզմաննոցի մը որ կարծես ոչ ծալը ունի և ոչ վախճան, պիտի հանդիպին մեր աչքերը գերեզ-



ՄԱԼԻՔՈՆ, ԿԻՒՐՃԵՍՆ (ՀԲՍ.ՆՊ)

լերը, չէ այլես հայ Հողվրահիք ժամատունի շըրջափակը և ոչ ալ քաղաքներու գեղազարդուած գերեզմանատունները: Անիկա անձայրածիր տարածութիւն մը ունի, Արարիոյ անապատներէն մինչեւ Կովկասի սառնապատ սարերը, Իրանի լիռնադաշտէն մինչեւ Թրակիոյ հովիտները, անոր շրջապատին մէջ են, և անիկա լիցուն է, ոչ միայն գերեզմաններով, այլ դէզ դէզ դիակներու կոյտերով, խոշտանգուած, ջարդակոտոր, և ջախջախուած մարմիններու րլրակներով:

Հոն այդ անսահման մահաստանին մէջ, մեր ակնարկը սեւեռուն պիտի մնայ դէմքերութագիւն, որոնք պատիւն ու փառքն էին ցեղին, որ իր տառապանքին մէջ ալ երկնել ու ստեղծել զիտէ, որ ամէնէն յուսահատական շրջաններու մէջ իսկ իր հաւատքը գեղեցիկ ա-

պսգայի մասին անեղծ պահած է:

Մելքոն Կիւրճեան մէկն էր անոնց մէ:

Պանդուխտներու կեանքի բոլոր գառնութիւն-

Հողվրահիքը ուր պիտի մոլորին մեր քայ-

ները, թշուառութիւնները և տառապանքները իր զգայուն ու կորովի գրչին տակ, կենդանի գոյնով մը նկարագրուած, մէկ մէկ սլաք եղած են Պոլոսյ Հայութեան համար, որ խոր ցնցումի մը ենթարկուած է: Կիւրճեան 1880ական թուականներու վերջերը յայտնութիւն մը եղաւ: Իր հայրենական աւանդութիւններով օծուն, բնագաւառի սիրով առցուն հոգին, բուն հայացի դաստիարակութիւնը, մոգական շունչ մըն էր կարծես, որ նոր ձգտում և նոր ոգի մը կը մտցնէր Պոլսոյ օտարաշունչ գրականութեան մէջ:

Պոլսանայ մամուլին մէջ այդ թուականներէն ետքը այլևս կուգար գաւառը գրաւել իր արժանաւոր տեղը ու նոր ներշնարան մը ըլլալ մեր գրականութեան համար, անոր ընծայելով նոր երանգ մը, աւելի մեր սրտին խօսող, աւելի մեղի ընտանի:

Բ.

Մելքոն Կիւրճեան ծնած է Բալուի Հաւառ գիւղը, 1859 սեպտեմբերին: Հաւառ ծննդավայրն էր նաեւ Օտեան ընտանիքին որուն յետոյ պիտի փեսայանար Կիւրճեան: Մելքոն հոն կ'ստանայ նախնական կրթութիւն մը, և 1870ին 11 տարեկան հասակին կուգայ Պոլս իրը պանդուխու և կը յաճախէ Սկիւտարի Ճեմարանը մինչեւ 1875: Հոն դասընկեր կ'ունենայ Միհրան Դուրեանը (հիմա Եղիշէ Արքեպ. Դուրեան): Յետոյ կը փոխադրուի Ս. Խաչ վարժարան ուր կ'աշակերախ այն ժամանակներու առաջնակարգ հայկարան պուէտ Խաչատուր Միսաքեանի, որուն իրեն հետ կ'աշակերտէն նաեւ Յարութիւն Մըրմբեան, Տօք. Թորգոմեան և Տօք. Զիլինկիրեան: 1877ին գպրոցը ձգելով կը մտնէ ուսուցչական ասպարէզ և Հայ լեզուի ու գրագիտութեան դասախոսութիւններ կը կատարէ զանազան գպրոցներու մէջ: 1879-81 երկու տարի կը վարէ Ռուսութօյի ազգային վարժարանին տնօրէնութիւնը, իսկ 1886-1890 Մեզպուրեան վարժարանի մէջ հայերէն և գրականութեան, և 1890-96 Կեդրոնականի մէջ հայ. աշխարհաբար ու ազգային պատմութիւն և Սամաթիոյ ազջկանց վարժարանին մէջ՝ որ այդ շրջանին շատ փայլուն դիրք մը ունէր և գրեթէ երկրորդական վարժարանի վիճակին վրայ կը գտնուէր, գրաբարի դասերն ինքն կուտար:

Մելքոն Կիւրճեան, եռանդուն ու կրակու երիտասարդ մը, ուսուցչութեամբ գրազած ատեն գըրիչ ձեռք կ'առնէ, ուղղակի զինքը շահագրգոռող նիւթերու վրայ խօսելու համար հանրութեան: Իր առաջին յօդուածները, գրուած Ազգային դաստիարակութեան վրայ, կը հրատարակուի Մ. Մելքոնի Հայրենիքն մէջ:

Կիւրճեան՝ աւելորդ է ըսել թէ թունդ գրաբարեան մըն էր, ինչպէս էին իր բոլոր ընկերները այն ատեն:

Հետեւաբար անիկա առօրեայ-հրապարագրական ձիւղէն զատ, այն ատեն հրատարակուող Ասիական ընկերութեան Երկրագուն հանդէսին մէջ կը հրատարակէ կարդ մը բանաստեղծական հատուած-

ներու թագմանութիւնը, զրաբար լեզուով: Ասոնց առաջինը որ կը հրատարակուի Երկրագուն 1885 փետրուարի թիւին մէջ, իրը նմոյշ իր ոճին կը ներկայացնենք:

ՏԵՐԵՒ Ի ՖԱ

Կորզեալ յոսոյ մայրենի
Դու տերեւիկ եղիկելի,
Յո՞վ երբաս. ոչ զիտեմ զայն
Հողմն բզկազին արկ կործան
Միակ զիմիկս ապասան :

Ի յեղեղուկ ընչոյն բափ
Զեփիւռ, հիւսիս ի բատապ
Յօրէ անտի մերը այսրէն
Ի դաշօրայս՝ յանտառէն
Լեռնէ ի ձոր զիս վարեն :

Տարեալ զրնամ անտրտունջ՝
Ուր զիս վարէ հողմոյն ըունչ,
Ուր կէս չըռոյն ամենի,
Ուր բեւէ բերը վարդենի:
Եւ տերեւակըն դափնի:

ԱՐՆՈԼՏ

1885 օգոստոսի թիւին մէջ կը տեսնենք զինք իրը թարգմանիչ կոմսունի Հօտրուի «Մանիշակ» վերնագիրով մէկ բանաստեղծութեան: Այս առթիւ ապագայ աշխարհաբարի վարպետին այն ատենուան արձակին վրայ գաղափար մը տալու համար հոս կը փորձուինք ընդօրինակել իր նամակը, նոյնպէս հրատարակուած Երկրագունի մէջ:

«Առ պատուարժան Խմբագիր-Տեօրէն Երկրագուն Հանդէսի:

ԽԵՂԱԼ

Զտերեւիկ՝ զոր ի գաղղիական բֆատանաց կորզեալ մատուցի Զեզ Երբեմն ի նուեր, տեսի վերնծիր զեղալ զրասուն ի նորոգ Գնտիդ Երկրի՝ զորյ ի ձեռին ունիք զտեսչութիւն: Եւ այս եղեւ ինձ ոչ սակաւ յորդոր խրախուսանաց :

Այսօր ի գաղղիականն ելեալ ի նեմ միւսանգամ ի Պարնաս յունինդրութիւն դաշնակաւոր նուազաց, ուս ի կուրծ անկաւ զդանեալ այսրէն ձեռնունայն. Եւ ահա բերեմ զայս նուազ տունկ համեստիկ ծաղկանց, զմանիշակ, որ զկուսագեղ այսից բերէ զերանզա պատկառանաց: Ցորչափ հնար եղեւ ինձ՝ հոգացայ զգեղոյ նորին անեղծ պահել զնկար՝ պատկառու մեծարանօֆ ի բփիկն երկնազեղ մատուցեալ աշովս հայեցի:

Իսկ արդ, երէ եւ բեկանս դեղք ի բարի ելցեն հանդիպիլ հետքընկալ ակնարկութեան եւ ի գոտիդ բնձիւղել վերաբուսիկ, ոչ անփոյր գտայց ընձայել երբեք երբեք ի տուք գեղազուարն զնտիդ բերք ծաղկանց եւ բփեար, որ փորբին անդանոր ի նեմն ոտից զեղասկը Պիմպլայց:

Հանեսչիկ բնդունել զիաւասիս անկեղծիկ մեծարանաց, որովք

ԵՆ

Մ. ԿԻՒՐՃԵԱՆ

Սակայն այդ թուականներուն երիտասարդութեան մէջ ուր խմորումներ կը սկսէին ծայր տալ, 2ին կը սկսէր, նոր շարժումի մը արտայայտու-

Թիւնն էր: Երիտասարդութիւնը ասպարէզ կու գար փայլուն ծրադիրներով, նոր ողիով ու նոր ձգտումներով: Հին ու նոր սերունդները նոր ճակատներ կը կազմէին: Այս փոխանցման շրջանին Մելքոն Կիւրճեան որ լեզուով հեներուն, սակայն գաղափարով նորերուն կը պատկանէր. ինքնքը գտաւ նորերու խումբին մէջ և հոն դրօշակիր մը դարձաւ:

4.

Ութունական թուականները թրքահայոց համար յուսախաբութեան և միանգամայն ճիգերու ու նոր ձգտումներու շրջան մէն է: Պերինի Վեհաժողովին ՅՇրդ յօդուածը, որ անգործադրելի կը մնար, այդ յուսախաբութիւնն էր: Եւրոպային յոյսը կտրելով մեր սեպհական միջոցներով և ջանքերով Հայ ժողովուրդին բարօրութիւնը ապահովելու եռանդուն աշխատութիւնները այդ ճիգերն էին:

«Քանի մը տարիէ ի վեր, կ'ըսէ, Արփիար Արփիարեան, այդ շարժման վարիչներէն մէկը, նոր երիտասարդութիւնը կը մտածէր թէ Հայաստանի վիճակին բարւոքմանը համար Արեւմտեան Եւրոպայի վրայ մեր չափազանցօրէն յուսադրութիւնը, հայ ժողովուրդին մէջ օրէ օր կը տկարացնէր ինքնօգնութեան գաղափարը: Ըղձացեալ նպատակի մը համարելու ապահովագոյն ճամբէն հետզհետէ կը հեռանայինք: Ժողովուրդը՝ աչքերը Լոնտոն ու Բարիկ յառած՝ օտարին գթութեան կը սպասէր, առանց ինքը իր վրայ գթալու: Մեղկութեամբ կը թրծուէինք: Հարկ էր ժողովուրդը ցնցել, անոր իմացնել՝ թէ թիւրքէն բարեկարգութիւն պահանջուած պահուն, մենք ալ մեր ձեռքով գործադրելիք շատ մը բարեկարգութիւններ կրնայինք ունենալ: Պէտք էր հանրային սիրաը թունդ հանել, հոգիները խռովել ու մեր նկրքին վիճակը մեր ձեռքով բարելաւելու մտածումները զօրացնել: Նաև տարակիոյս չկար որ շարունակ ներքին վիճակի բարեկարգութեան իրնդիրը վառ պահով, արդէն անուղղակի միջոցաւ մշտարծարծ պահուած կ'ըլլար ընդհանուր բարեկարգութեանց խնդիրը, որուն վրայ բառ մը գրելու արտօնութիւն չէր տրուած: Օրուան մտատանջութիւնը «Ներքին բարեկարգութեանց» խրնդիրը պէտք էր ըլլար: Հայաստան թշուառ էր, բայց երջանի՞կ էին Պոլիս ապրող Հայաստանցիները, ու միթէ Պոլսեցիները անոնց ցաւերը չէին կրնար ամոքել»:

Այն ատեն Արեւելիքի խումբին ձեռքովը կը հրատարակուէր նաև Մասիս իբր գրական շաբաթաթերթ: Արփիար Արփիարեան վերը պատմուած մտածութիւններով տոգորուած, ուզեց որ Պոլիս ապրող Հայաստանցի պանդուխտին՝ զարիպին՝ կեանքը իր ամրող իրականութեանը մէջ ցոյց տրուի արիւնոտ հայ աշխարհին: Կիւրճեան, թէեւ տղայութեան Հայաստանէն եկած, միշտ յարաբերութեան մէջ էր պանդուխտներու հետ, որոնց մէջ խիստ պատկառելի թիւ մը կը կազմէին բա-

լուցի որմնադիրները: Հետեւաբար Կիւրճեան քաջատեղիակ էր անոնց կեանքին: Զանազան նիւթերու վրայ հրատարակած յօդուածներով արդէն ցոյց տուած էր կրակոտ միտք մը, զոր իր բուն առանձնայատուկ տօնինին վրայ բերելու փառքը վիճակցաւ Արփիար Արփիարեանի, որ խմբագիրի իր գերազանց սրատեսութեամբը կրցաւ շուտով գնահատել կիւրճեանի ընդունակութիւնը, և զանիկա տմէնէն ձեռնահաս գրագէտը համարեց հայ ժողովուրդը զարիպին թշուառութեան պատմութիւններով տակն ու վրայ ընելու համար: Հետեւաբար Արփիար իրմէն ինդրեց՝ աղիտաւոր կեանքի մը պատկերացումը մեծ գիծերով: Կիւրճեան ՀՐԱՆԴ կեղծանունով Մասիս շաբաթաթերթի 1888 նոյեմբեր 28ի թիւին մէջ բացաւ այդ շարքը Արտամետի խնձորը վերնագրով յօդուածով մը, որ նամակի մը ձեւը ունէր՝ ուղղուած Արփիար Արփիարեանի, որ զինքը դարիպներու կեանքին վրայ գրել թելագրողն էր:

Սարսուռ մը զգաց Պոլսոյ հայութիւնը առաջին անգամ որ Հրանդ պայմենութեան Պոլսոյ հայը կը վրդովուէր, ու 40000 պոլսերնակ պանդուխտներ կ'իմանային թէ իրենց համար խորհուղ մարդիկ կային, իրենց համար բարախող սիրտեր կային:

Հրանդ, առանց կանգ առնելու շարունակեց իրարմէ առնական ու նոյնքան զգայնիկ էջեր արտադրել, որոնցմով ամօթահար կ'ընէր պոլսեցիները պանդուխտներու նկատմամբ իրենց վարմունքին համար, կը խոցուէր, կ'արիւնէր սրտերը, կը շարունակէր սեւեռուն պահել հանրային ուշադրութիւնը պանդուխտի խաւերուն վրայ:

Հրանդ կը թափառի պանդուխտներու աշխարհին մէջ, կը մտնէ Հիւանդանոցը որ պանդուխտներուն համար կառուցուած է, ու հոն պանդուխտը անգթօրէն կ'սպաննուի: Կ'երթայ Պատրիարքարան որ պանդուխտին բնական պաշտպանն է և պանդուխտը կը թալէ: Կը շրջի Պոլսոյ փողոցները և կը տեսնէ պանդուխտը քանի մը փարայի համար օտարազգիներէ գանահարուած:

Ամբողջ տարի մը իր շուրջը խանդավառութիւն ու սարսուռ առաջ բերելէ յետոյ, Հրանդ կը գրէր.

«Հերու ճիշդ այս ամսուն էր որ խնդրեցիր ինձէ բաներ գրել մեր պանդուխտներու կեանքէն: Ասկէ ի վեր տարի մըն է, և պարբերաբար գրեցի խաներէն, գերեզմաններէն, տուներէն: . . . Եւ սակայն չմոռնամ ըսել որ տակաւին ոչինչ միայն գրած եմ այդ սարսափելի կեանքէն, շատ բաներ ալ կան որոց հեռուէն խելք հասցնել կարելի չէ. բաներ ալ կան որոց գրչի ծայր չպիսի մերձեցնենք բնաւ, բաներ ալ կան զորս հարկ է տեսնել պանդուխտի տանը մէջ՝ կենակից ըլլալով անոր զաւակներուն, անոնց չոր ու սեւ հացն ուտելով և տառապանքն ալ հագնելով: Իսկ ինչ որ ամէն բանէ աւելի ակներեւ եղաւ. այն է թէ այդ կեանքի գոյութիւնն ինչպէս երկարած է մինչեւ այսօր, ինչպէս կեանքի տարերք կրցած են միալ այդ փտութեանց մէջ:

ԱԱռնուազն այսօր հարիւր հազար հոգի իրենց տուներէն դուրս նետուած են և գիտէք թէ որոնք են, գործող, վարող, ցանող ու հնձող ձեռքեր, համեմատաբար առոյցն ու կորովին: Տարին, ամէն զեղջեր ընելէ ետքը, գէթ 50-60,000 անծին զաւկի կորուստ կայ. ասոր վրայ աւելցուր նաեւ օտարութեան մէջ շարունակուած չարաչար զոհերն ալ, հոգէ զարնուած, ձողերու տակ չարդուած, և անա խոշոր գումար մը մեռելոց, զորս կը թաղենք առանց քահանայի և արցունքի: Դարեր այսպէս շարունակուած են, այսօր ալ կը շարունակուի այդ աղետքը, հիւանդի մը թոքերը կրծող որդերու պէս:

ԱԱռանց ինչ ժամանակ անցնելու, պէտք է այս բանին ուշադրութիւն դարձնել. բաւական չէ մեզի Հիւանդանոցին դռները բանալ պանդուխտին օրհասականներուն առջեւ. պէտք է քանի մը քայլ անդին անցնինք. — քահանան իր բաժինը ունի, ունեւորն իր պարտաւորութիւնը, պատրիարք, վարչութիւն, երեսփոխանութիւն, առաջնորդ իրենց պարտքն ունին: Պանդխտութիւնն, եթէ այսպէս շարունակուի, մեր գաւառներն անմարդի կ'ընէ այսօր կամ վաղը. այս համոզումն ունեցէք, ահաւոր ճշմարտութիւն է»:

Ահա Հրանդի զրականութիւնը և իր ձրգտումը. իր աշխարհաբարը, ինչպէս կը տեսնուի, այն է որ հիմա կը տիրապետէ Պոլսոյ մէջ, և Թուրքիոյ Հայոց մատենագրական լեզուն կը կազմէ, շնորհիւ նորերու պայքարին ու ջանքերուն: Գրաբարի իր հմտութիւնը, ընդհակառակը, աւելի գեղեցկութիւն մը կուտայ անոր:

Արփիար Արփիարեան Հրանդի 1880—90 գրական շարժման մէջ կատարած այդ նշանաւոր դերը սապէս կը սահմանէ:

«Պանդուխսներու կեանին յօդուածներու շարքը անշուշտ, լաւագոյն օրերու մէջ, հատոր մը պիտի կազմէ. իբրեւ Արեւմտեան Հայոց տասնեւններորդ դարու վերջին քառորդին զրական ու պատմական կեանքին յիշատակարաններէն մին: Այդ հատորը պիտի մնայ դասական գործ մը, և իր գեղարուեստական յատկութիւններովը, միշտ պիտի կարդացուի:»

Հրանդ այս կերպով Մասիսի հետ կապուած էր: Մասիսի վարիչները գրական շրջանակէն դուրս ելելով հանրային գործունեայ կեանքի մըն ալ մասնակցեր էին, թերթն ալ այդ կեանքին ազդարարը ընելով: Մուսա պէլի դաստատանէն յետոյ արդէն ազգային մեծ տագնապ մը կը գուշակուէր: Երգրումի դէպքը որ 1890 Յունիսին տեղի ունեցաւ, փութացուց պայթումը, և 1890 Յուլիս 15ին տեղի ունեցաւ. Պատրիարքարանի ցոյցը: Զերբակալութիւններ, բանտարկութիւններ, աքսոր՝ կանխահաս ժողովուրդը սարսափի մէջ կը պահէին: Մասիս քանի մը ամիս ալ կը շարունակուի: Արփիար կը ձերբակալուի և Բաշալիսն խոյս կուտայ: Մասիս կը դադրի: 1890 Հոկտեմբերին Մասիսի շուրջը հաւաքուած զրական ուժերը քայքայուած էին: Քիչ յետոյ անոնք զիրքար կը գտնեն: Հայրենիք կեզրոնը կ'ըլլայ այս

նորերուն որոնք խօսքը ու գործը իրարու միացնելու կը նկատէին: Հրանդ գարձեալ անդնց հետէ: Սակայն կուսակցական վէճերը որոնք ծայր տալ սկսեր էին, Հայրենիքի շուրջը համախմբուած ուժերը երկառակեց: Հրանդ, անոնցմէ մէկը եղաւ որ բամնուեցան Հայրենիքէն, կուսակցական անհամաձայնութեամբ, թէեւ չգադրեցաւ գրելէ մինչեւ 1896 օգոստոս, երբ Պոլսոյ կոտորածէն յետոյ, ինքն ալ ուրիշներու պէս գաղթեց Վառնա, ուր Օր. Արմաւենի Մինասեանի հետ (հիմա Տիկին Մինասեան) հաստատեց վարժարան մը, Արծրունեան անունով: Կիւրճեան հիացող մը Մշակի խմբագիր Գր. Արծրունիի, անոր նուիրած էր իր հիմնած վարժարանը: Այդ գպրոցը տեսեց երկու տարի: Հրանդ, հոն ալ չգադրեցաւ գրական գործունէութենէ: Վառնայի մէջ հրատարակուող լրագրին մէջ Շատասպ կեղծանունով գրեց յօդուածներ, միեւնոյն շունչով ու ոգիսլ:

1898ի Օգոստոս 2ին, գարձաւ Պոլիս, յուսալով որ ինչպէս ուրիշ վերադարձող գաղթականներ, իրեն դէմ ալ ու է արգելք չպիտի յարուցուէր: Սակայն Համբաւեան կառավարութիւնէ զինքը բանտարկեց: Վեց ամսուան տառապանքը մը ետքը աքսորուեցաւ Գասթէմունի, ուր մնաց տասը տարի ամբողջ: Հօն դարձեալ անգործ չէ մնացած: Ճախնախուտին մէջ, երկու առանցին վրայ խորագրով տոհմային կեանքէ ընդարձակ վէպ մը պատրաստած է զոր Սուրբանդակ սկսաւ առանց ստորագրութեան հրատակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և ոչ միայն հրատարակութիւնը արգիլուեցաւ, այլ նաև ձեռագիրներուն ամրողը գրաւուեցաւ: Հրանդային բաւ բաւական ատեն չփորձեց զրիչ շարժել: 1905ին Պոնտացի և Թղրակից ի Պոնտոս ծածկանուններով գրչապայքար մը ունեցաւ իր դասընկեր Եղիշէ Եպս. Դուրեանի հետ, Շնորհալիի կրօնական բանաստեղծութիւններուն աշխարհակել: Միայն 18 թիւ հրատարակուած էր երբ մատնուեցաւ և

ԵՂԱՅՐՆԵՐՈՒՆ ՍՈՒԳԸ

Սեւ Թղթիկ մըն է աս՝ զոր Սիրունի իր Թաքստցէն զըրկած է խոստմալից բայց վաղաշէջ քրոջ մը Մարի Քիւրք-ժեանի մահուան առթիւ՝ անոր լացող պարագաներուն...

19 Հոկտեմբեր 1919

Իմ սպաւոր բարեկամ,

Ա՛ն, գիտնայիր, թէ ի՞նչ կսկիծով ու ի՞նչ սարսուոով խոցուեցաւ հոգիս, ու մենաւորի խուցս ի՞նչպէս մէկէն սեւով լեցուեցաւ, երբ սուգդ լսեցի, ա՛ն, և ի՛մ սուզս, զի Մարին որ մարեր է իմ ալ քոյրս էր, և աւելի քան իմ քոյրս՝ քանզի իմ ձեռնասունս էր:

Մարին զոր կուլաս թող որ հս ալ լամ, ու լոմ այնպէս որ արցունքս չհատնի, կսկծամ այնպէս՝ որ ալ չսփոփախմ, քանզի գյոււար է զայն ճանչնալ ու այժմ սփոփուիլ, քանզի անհնար՝ անոր առաջին երազներն յիշել, անոր նու իրուած իտէալներն յիշել ու մխիթմարուիլ:

Դեռ շատ փոքր էր ան երբ արուեցաւ ինձ զայն ճանչնալ՝ երբ դեռ թռչնիկ մ'էր որ կ'ուզէր թռչիլ, երբ թիթեռնիկ մ'էր՝ որ կ'ուզէր վազել իր մանկական երազներուն ետեւէն... Ա՛ն, հէք թիթեռնիկ, չգիտցաւ թէ իր թռիչքներն համրուած էին, ու շուտո՞վ, շուտո՞վ, զոհ պիտի դառնար բոցին...

Ու զոհ դարձաւ բոցին, այսքան կանուխ, աւա՛զ, ու այսքան մանուկ... Ա՛ն, ո՛վ գիտէ, ինչպէս կանչեց ան՝ իր տակաւ փախչող երազներուն ետեւէն, ա՛ն, ո՛վ գիտէ, ինչպէս աղերսեց ան՝ իր տակաւ մեռնող յոյսերուն, բայց հէք թիթեռնիկ, գրուած էր որ զոհ դառնար բոցին... Ա՛ն, դառն է մեռնիլ երազներով լեցուն, ու աւելի դառն՝ մեռնիլ երազներուն կանչելով...

Ա՛ն, չտրուեցաւ ինձ Մարին տեսնել իր վերջին օրերուն օրդէս զի գայի ու սփոփէի երազներն իր մասծ, բայց շատ անգամ հս տեսեր եմ զայն իմ մենաւորի խուցիս մէջ, ան շատ անգամ անցեր է իմ աչքերուս առջնւէն, ու գիտնայիր, ինչպէս երկիւղած ու չերմին՝ ամէն անգամ աղերսեմ իմ արեւուն՝ որ յոյս ու ժաղիտ տանի անոր հիւանդ խուցին ներս ու իր ջերմութեամբ օծէ անոր մասծ հոգին:

Ա՛ն, չտրուեցաւ ինձ գալ զայն հողին յանձնել ու փսփսալ իր ականջն ի վար՝ թէ չմեռաւ ինք, թէ ինք կ'ապրի ու պիտի ապրի, քանզի մարդ չի մեռնիր՝ երբ երազներ ունի հոգւոյն մէջ պահած:

Բայց շուտով, շատ շուտով երբոր ծաթէ սպասուած առտուն, ու դուրս նետուիմ իմ զաժան խուցէս, ա՛ն, ես պիտի երթամ իր չերմին վրան, ծաղիկ տանիմ իր հողին, ու աւետեմ թէ բոլոր երազներն յարութիւն առին...

Յ. Ճ. ՍԻՐՈՒՆԻ

GLORIA VICTIS!

Մառիկն որ շիշտ

Մաքառումրդ, քոյր, անվախնան, Զայրայիր, Լեց եեզ, մինչ նոր հանգրուան Կ'երգիր :

Բիբերդ յառած միշտ դեպ ի վեր, Անձանձիր, Կորոնէին հորիզոններ Լուսածիր :

Չունէիր ոչ մեկ վարանում, Երբ շաչէր Շուշրդդ ալիք, եւ կամ տրում Երգն հնչէր :

Տենդի, նիզի դուն ուխտաւոր Քաջամարգ, Մորենի մը դարձար բոսոր, Ոսկեվարս :

Յանախ բրիիկ մըն եր, կամ նիշ Դանանուքեան, Կը պրկիր եեզ, ինչպէս ննեփիշ Լաց, կական :

Ազատանէնչ, արդար ցաման Հուր անեւէջ, Գուն կրեցիր լոյսի, լիման Ելեւէջ :

Մերը ծիծաղ մը ջերմ, պապաչուն, Յո՛լի կարմիր, Կը ցանէիր յոյսիդ մերը չուն Կու լայիր :

* * *

«Հիւանդ է ալ»: Շունչ մը հեւուն Կը հծէկ, «Արիւն լացաւ, մաղասն արիւն Ծծած է...

Մաքառումի առապարեն Նին իր սեզ՝ Փերեց կողեւն անգրօրեն, Խոնջարեն :

Արդ կը ծիւրի, նզնաժամն է Մայրամուս...

Մաքառում մը, այս ալ դժնէ, Եւ մուր, մուր:

Հանգստացի՛ր, քոյր հրասուն, Դուն յուսիկ,

Տենդերդ վառ պիտի դառնան Փորորիկ:

Երեք տանեակ հազիւ կայիք Երբ իշար


Մարտի կրկէս, եւ արդ ձեր բիւն է հազար :

Ուժերդ, այս, եեզ դառնան Նըւաղուն

Թողին, բայց չէ այսերդ որդան Կա'ծ հեղուն :

Անմահութիւն, չէ, կ'րդայիր Անձկագին,

Կայծերդ այդ չե՞ն աւիւնալիր Կամքիդ զին:



ԽԱՅԱ. ՄԵՍԹԻ ԹՈՎ. Զարհուրանի փորորիկներ

ԶԱՐՀՈՒՐԱՆՔԻ ՓՈԹՈՐԻԿՆԵՐ

Ա Ղ Օ Թ Ք

Ու Գերեզմանափորները աւերակեալ Քաղաքներուն՝ այսպէս որոտացին . . .

«Դուն կեանքէն անզիտակ ուղեւոր կամ ուղեկորոյս ճանապարհորդ,
Ո՞ւր կ'շտապես խաւարներով՝ բոպիկ ոտքերդ արիւնելէն . . .
Կա՞նգ առ այստեղ, ու թօթուէ մոխիրները կերպարանքիդ,
Եւ սա՛, քու աչքերդ անստարեր՝ հակէ՛ անվարան ու աներկիւդ՝
Զարչարանքի ու Տառապանքի այս հողին վրայ,
Որպէս զի դուն ալ ճաննաս Զարիքները կեանքին . . . :
Ու միսրճէ՛ քու նայուածքիդ տրտմութիւնը մեր աչքերու հուրին,
Որպէս զի մեր հոգիները զոնէ անգամ մը մտերմանան . . .
Ու հանգչեցո՞ւր քու անսուազ մարմինդ թափառականի
Սա սպիտակ մարմարներուն անշարժութեանը վրայ,
Եւ ունկնդրէ՛ մեր խօսքերուն ճշմարտութեանը այս իրիկուն . . . :

«Գերեզմաններուն խորութեանը մէջ բանտարկուած մնալէն
Տարիներէ ի վեր, մեր աչքերը արշալոյս մը չը տեսան . . .
Ու մաշեցան մեր ծեռքերը, բահերու եւ բրիչներու պողպատին հետ . . .
Զարհուրանքը մեր մնունդը եղաւ, եւ աղաղակը սուզերու,
Մայրական օրօններ մեր մթազնած աչքերուն :
Եւ քանի՛ քանի՛ ժամանակներէ ի վեր
Մեր ցորեկները գիշերներու հետ կը փոթորկուին . . .
Բայց ամփոփուէ՛ ու վահանաւորէ՛ քու սիրտդ
Փակէ՛ աչքերդ ու զիղերդ պրկելէն՝ ունկնդրէ՛ մեզի այս գիշեր
Որպէս զի մեր պատմութիւնը այլ եւս պատգամենք:»

— Այս գերեզմաննոցը որ մեր ոտքերուն տակը կը հանգի,
Դարերու Առւզը եւ Զայրոյթը ունի իր մէջ անթեղուած:
Մեր այս ծեռքերով տարաբաղդ՝ բիւրաւորներ ենք թաղեր,
Բոլո՛ր աստղերը, բոլո՛ր արեւները մեր Ցեղին.
Անհաւասիկ անոնք աս հողերուն խաւարին մէջ կը հանգչին . . . :
Անհաշուելի կիսամեռները Քաղաքին, մը պէս անսանձ
Այն սարսաւիթ գիշերներուն, բոլորը մէկ, բոլորը մէկ,
Իրենց պատանին ու մարմինին սառուցներէն լուսաւոր՝
Խաւարին մէջէն, դէպի մեր բազուկները սուրացին . . .

Իրենց ճակատին ու աչքերուն զայրոյթովը տապալելէն՝
 Մահատունին պարիսպները եւ երկաթեաց դուռները հաստաբեկ . . .
 Կային որ՝ իրենց գերեզմանը անօգնական ու հեւասպառ փորելէն
 Անհետացան՝ հողը մըրկի պէս իրենց վրայ հոսելով . . .
 Կային որ՝ կ'աղատակէին գետնամած, «Օգնեցէ՛ք մեզ, օգնեցէ՛ք մեզ
 Որովհետեւ կեանքին ամէն րոպէն, մահ է մեզ համար:»
 Եւ ուրիշներ. «Օ՛, օգնութիւն կը պաղատինք մենք ծեզի,
 Համէք եղբայրներ, որպէս զի մեր հանգստարանը անմիջապէս պատրաստենք,
 Որովհետեւ թշնամին ահաւասիկ կը հասնի ու մենք ծարաւի ենք այս հողերու բարիքին:»
 Ծերունիներ մենք տեսանք այս անողորմ աչքերով,
 Որ իրենց մահացեալ զաւակներուն դիակներով բեռնաւոր՝
 Ու Տառապանքի երկաթներէն կորաքամակ,
 Դողդոցուն ծեռքերով ու կզակնին կափկափելով
 Զաւակներնուն ու իրենց դեռ ողջ դիակները
 Այս հողերուն իշխանութեանը նուրիցին . . .
 Գեղուհիներ կային եւ թշուառ մայրեր հերածակ
 Որոնք իրենց ծեռքերուն մէջ սպիտակ՝ նամակներու դէզեր ծրարած
 Կը գերեզմանուէին անյագօրէն ու երջանիկ տրտութեամբ . . .
 Կային որ՝ մազերնուն ալիքները իրենց զաւկին ու իրենց կոկորդին պրկելով,
 Ռոպէներու մէջ երջանկօրէն մահացան . . .
 Եւ ուրիշներ եւ բիւրաւորներ պատերու տակ կծկուած՝
 Կ'արտասուէին մեր անողորմ ծեռքերուն բարիքներէն անհամբեր . . .
 Օ՛, մարմիններէն անջատուած զլուխներ մենք թաղեցինք
 Որոնց աչքերէն արտասուքը դեռ աստղերու պէս կը հոսէր . . .
 Իրենց արդէն մահացեալ մարմիններուն երազանքէն . . .
 Ու մարմիններ զլխատուած, աչքերնուն լոյսին ծարաւի,
 Որ իրենց անբուժելի վէրքերէն անգամ մ'ալ կ'արիւնուէին . . .
 Եւ քանի՛ քանի՛ հեւացող սրտեր եւ բազուկներ անքակտելի . . .
 Եւ դեռ մայրեր կային որ իրենց սպիտակ մազերու խուրծերէն
 Անապարանքով խեղդակապեր հիւսելով
 Իրենց զաւակներուն համար դէպի Քաղաքները ոճիրի
 Հովերուն անսահման բարութեանը յանձնեցին . . .
 Եւ ով զարհուրանք դեռ գերեզմաններ կան
 Որ զիշերն ի բուն կը չարժին . . .
 Եւ մեռեալներ, որ Յիշատակներու յանախանքէն՝
 Հողին տակը թշուառօրէն կը հեծկատան . . .
 Ու ուրիշներ իրենց սէրերը ու փէժները անմոռաց
 Տարիներէ ի վեր ամէն րոպէ, ամէն րոպէ կը խմբերգեն . . .
 Ու տե՛ս բիւրաւորներ, իրենց մատները իրենց վէրքերուն մէջը թաթիսելէն,
 Դիւային կամքով մը ու անապարանքով, մարմարներու անտարբերութեանը վրալ
 Իրենց արիւնին կարմիրովը՝ սա՛ անհասկնալի տողերը զիցին . . . »

 — Օ՛, հասանք վերջապէս, հողին տակէն Զեր նոր Սուրերը դարբնելու . . .
 — Լոյսը մեր գերեզմանէն պիտի ծագի . . .
 — Կը մեռնինք, որպէս զի սպառազինուիք . . .
 — Մայրիկ, մայրիկ օրնէ զիս եւ Ցեղ անընկճելի . . .
 — Մեր գերեզմանէն պիտի ծլին ծաղիկները ազատութեան Գարունին . . .
 — Մեր մահը, թշնամիին մահն է միայն . . .

«Բայց ինչո՞ւ կ'արտասուես դառնօրէն՝ ով եղբայր կամ ընկեր Տառապանքի,
 Տրտութիւնը այլ եւս անպայել է Ցեղիդ եւ արտասուքը աչքերուդ:
 Զրահէ՛ մարմինդ ուժաբեկ եւ բուռնցքներդ ու սիրտդ պողպատէ՛
 Մը՛ խուզիր լուռթիւնը գերեզմաններուն, հառաչանքով կամ արցունքով,
 Ոտքի կանգնէ՛, ոտքի կանգնէ՛, ահաւասիկ Արշալոյսը կը ծագի . . . »

Ու այն ատեն ես վճռականօրէն ոտքի կանգնելէ առաջ,
 Ինչ օրերէ ի վեր սպասող բոլոր հոգիներուն հետ՝
 Ծունկի եկայ ու լուսակարօտ աչքերս նորածագ Լոյսինյառած՝
 Այդ Սուրբ Հողը համբուրելէն, երկարօրէն ու երկիւղածօրէն աղօթեցի . . .

ԴԵՊԻ ԿԵԱՆՓ...

Ա. ՆԶՈՎ. ՔԻ ԳԻՇԵՐԸ

«—Թէյասեղանի մը շուրջ հաւաքուեր էինք հայ ողբերգութեան առաջին զիշերը։ Միտքի ու գաղափարի ընկերներս, գրեթէ բոլորն ալ հոն էին, մեր տունը։ Ակնունին կար, Զարդարեանը, Խաժակը, Շահրիկը, Մինասեանը և ուրիշներ։ Տաքուկ ու ընտանեկան զուարթ մթնուրտ մը ստեղծուած էր, ու մենք՝ սամացարին ու գաւաթներուն արձակած շոգիներուն ետեւ ստուերուն շուրջ։

ԹՐՈՅ. ԽՍ. ԶՈ. ՏՈՒՐԵԱՆ բաժնուած՝ ոգեւորութեամբ
կը վիճաբանէինք պատերազմին ու քաղաքական իրադարձութիւններուն շուրջ։

«Եռացող ու փրփրուն ջարին պղպջակումին միօրինակ ձայնին հետ, զիշերային պահապաններուն երկաթապատ ձեռնափայտերուն նոյնքան միօրինակ ու ձանձրացուցիչ դոփինը կը խանգարէր երբեմն մեր վիճաբանութիւնը։ Սամազարին կրակը նուան հատի պէս կ'առկայծէր ու անօրինակ փայլ մը կուտար գեղին արոյրին, որ ջուրի տարածութեան մէջ խորացած՝ գէմքերուն համար հայելիի գերը կը կատարէր։

«Բանաստեղծն ու գիտունը, հրապարակագիրն ու դաստիարակը հոն էին Հայուն Գողգոթայի, և ոճագործներուն՝ բնաշնջման ծրագրի ծնունդի այդ մեր գիշերը։ Դուրսը, սովորական կեանքը կ'ընթանար, և շատերը յոգնած մարմիններէն, կանուխէն անկողին մտած էին։ Ո՞վ կրնար գուշակել, ո՞վ կրնար մտաբերել, թէ դեւերն ու չար ոգիները, զիշերային այդ ժամուն, ինչպէս կը հաւատային ու կը հաւաստէին մեր բարի նախնիքները, որովայթներուն ու ցանցերուն էն դիւային ու էն զարւուրելին կը նիւթէին։

«Դուռը զարնուեցաւ յանկարծ։

«Ո՞վ կրնար ըլլալ այս անսպասելի հիւրը, քանի որ ոչ ոք ունէինք բացակայ կամ ուշացած։

«Տեղէս կը ցատկեմ անմիջապէս ու կ'իջնեմ վար՝ դուռը բանալու համար։ Զգուշութեամբ բայց կասկածով, կը բանամ դուռը։

«Ի՞նչ կայ Հրա՛չ» կը ձայնեմ, պատանի Զարդարեանը նշմարելով կիսաստուերին մէջ։ Հրաչ գաղտագողի ու խորհրդաւոր նշան մը կ'ընէ, հասկցնելով որ իրեն անծանօթ մը կ'ընկերանայ։

«Ահաբեկած պատանիին երկիւղի ու ցասումի այդ արտայայտութիւնը չի պիտի կրնամ բացատրել փորձել։ Անակնկալին ահաւորութեանը առջեւ յուսախար հայութիւնն էր, զոր կը կարդայի պատանիին գէմքին վրայ։ Զարնուած ու իր արժանապատութեանը մէջ վիրաւոր թռչունն էր, որ

չէր կրնար հաշտեցնել իր ազատ ու անկաշկանդ ճախրանքին համար դրուած արգելքը, որ զինքը արգելարան, բանտ կ'առաջնորդէին, գիշերին մէկը խեղդամահ ընելու համար . . .

«—Հայրիկս հո՞ս է», կը կրկնէ Հրաչ, հեւասպառ ու խելայեղ։ Ի՞նչ ըսէի, յայտնի էր, որ տղան գմուար դրութեան մը մասնուած էր, զինքը փրկել պէտք էր։ Երբ «այո՛» կը պատասխանեմ, պատանին գաղտնի սստիկանին դառնալով, «կը տեսնե՞ս, չէլր ուղեր հաւատալ, տունը մնտուկներուն ու դարաններուն մէջ պահուած կը կարծէիր»։

Հոս ընդհատեց իր պատմութիւնը, յառաջաբանը իր ցաւագին ու տիսուր եղերեցութեան։ Հանեց զրպանէն թաշկինակը ու տարաւ յոգնատանջ ու քնասաւ աչքերուն . . .։ Արցունքի հեղեղ մը կը հոսէր երբեմնի վառվուուն ու կինդանի աչքերէն, որոնց յիշատակը միայն մնացեր էր, մինչ սիրտին խորէն բղնող հեղեկանք մը կուգար խեղեղ անոր մարած ձայնը . . .։

«—Քեզի՛ միայն կը բանամ սիրտիս վէրքերը, սիրելիս։ Հայր մը կրնայ իր սիրելիներուն գերեզմանները փորել, ինչպէս մայր մը՝ որուն վիճակուած ըլլայ պատանքել զաւակի մը անշունչ դիակը։ Բայց օրերս համրուած են, կը զգամ որ արիւնս երակներուս մէջ պաղիլ կը սկսի։ Ընկերներուս վերջին յիշատակը անշէջ կրակ մը դրած է հոգիիս մէջ, որ բովանդակ էութիւնս կ'այրէ ու կը լավիլիզէ։ Մարդիկ տարօրինակ կառուցուածք մը ունին. անհունօրէն ծանր ու անբուժելի կորուսաներու առջեւ, իրենց կը թուի թէ ոտքերու տակ տարածուող հողը տեղի պիտի տայ ու անկարելի պիտի ըլլայ իրենց հանդուրժել սիրելի հոգիներու անդարձ բաժանումը, սակայն շատ անգամ փնտուած ու փայփայուած մահերն իսկ խոյս կուտան, թերեւո կեանքը աւելի՛ դաժան, աւելի՛ տառապագին ու աւելի՛ թունաւոր դարձնելու համար աւա՛զ . . .։ Ինծի բաժին ինկածը այս կեանքն է, սիրելիս։ Ցուսահատ մը չեմ և ո՞չ ալ յոռետես մը, ու եթէ այնքան անհնարին տառապանքներէ վերջ, այսօր կ'ողջագուրուինք օտար երկինքի մը տակ, պատճառը լաւատես փիլիսոփայութեանս զրական օժանդակութիւնն է, որ ինծի ընկերացաւ բովանդակ խաչելութեանս օրերուն . . .»

Երկա՛ր շունչ մը առաւ. անընդհատ խօսիլ կ'ուզէր, ու ես քարացած՝ մարգարէ-առաքեալի մը ունկնդրողի պէս, ամբողջ ուշադրութիւնս կեղրուացուցեր էի իր աչքերուն և իր մեղրածոր խօսքերուն։ Աչքերուն կրակն ու լեզուին բառերը զիս գինովցուցեր ու հմայեր էին։

«—Հայկական դժբաղդ երկինքը խաւարեցաւ նզովքի այդ զիշերը։ Հայ մտաւորականութեան ծաղիկը, բարբարոս պարտիզաններու կողմէ հոյլը, ահաւոր զիշերներու պարապութեանը մէջ, ծեղի մը զաւակներուն։ Այնքան ճիգեր ու կորովներ, այնքան քրտինք ու արիւն, միտք և ուղեղ,



սիրտ ու հոգի դիւային խրախճանքի մը համար ապրած, տառապած, ինկած ու կանգնած էին, որպէսզի վատերն ու դաւադիրները յօշոտուած դիակներու հետ, հայ Մայրութեան, Այրիութեան և չարչարուած Կուսութեան արցունքներու գինին պարպեն արիւնոտած հայ մտաւորականներու գանցերով։ Նզովքի այդ գիշերը տարին մեր բոլոր միտքերը։

«Արիւնոտ ցուցահանդէս մը սարքել էր դաւադիրներուն նպատակը, ուր քով քովի, անբարբառ պիտի գային շարուելու բոլոր մեծ ու անմահ Զոհերը։ Տարին արուեստագէտը, փաստարանը, բանաստեղծը, գրագէտը, հրապարակագիրը, ուսուցիչը, ուսանողը, բժիշկը, դեղագործը, վարդապետը, քահանան, վաճառականը, արհեստաւորը, տարին բոլորը, բոլորը . . . : Հայ միտքն ու Հոգին կը բանտարկուէին նզովքի այդ գիշերը։ Ես՝ մոռցուած էի. ընկերներս, պաշտելի ընկերներս, հոգիս ու սիրտս իրենց հետ տարեր էին գէպի բանտ . . . անկէ գէպի աքսորավայր . . . ու յետոյ . . . աւազ . . . գէպի մահ»

Սյապէս վերջացուց բազմաչարչար ուսուցիչս՝ Բրօֆ. Խաչատուրեան, երբ այնքան սրտատրով երկիւղներէ ու սպասումներէ վերջ, առաջին անգամ, Գոնիայի մէջ, գիշեր մը, ողջագուրուեցանք ջնրմագին։

Աշնան արտասուող գիշեր մըն էր։ Հալածական հովը յուսահատ ու մեռնող հոգիներու վերջին մրմունջները կը բերէր հեռուներէն։ Գերեզմանատան մէջէն կենդանի թաղուածներու խեղդուկ ոգորումներուն մարող վանկերը դէպի երկինք կը բարձրանային իրեւ նզովք ու անէծք . . . : Դուրսը, փողոցին տիղմին ու ջուրերուն մէջ, ոտնաձայներ կը լսուէին։ Հալածանքը իր աւերը կը սփուէր չորս դին անկարեկիր ու անագորոյն։ Կառքերու ազմուկը, շունհիու ոռնոցը և խաւարէն հալածական չարագուշակ բուերու ողբերգը, իրարու միացած՝ դժոխային երաժտութիւն մը կը ստեղծէին։ մութին մէջէն ժանտատեսիլ աչքերով, և հսկայ թեւերով դժնէ ոգիներու ցնծերգը լսելի կ'ըլլար կարծես։

Ո՞ր խորհուրդն էր, որ հոգիս իր թաղծութենէն, միտքս իր մոայլէն և սիրտս իր կոկիծէն պիտի փրկէր գէթ լուպէի մը համար։

Փրկութիւնը անէութեան մէջ է, փիլիսոփայեց իմաստաւէներէն մէկը։ մահուան զովքը հիւսեց կարմիր մելանով և ապրիլը, կեանքը նզովեց վրէմի շանթահարող բառերով։

Միամտութիւն սակայն . . . մեր երկինքին տակ մեռներն ու դիակներն ալ կը հալածուէին։ մեռներուն նուիրականութիւնը բորենիներու աշխարհին անձանօթ էր. անոնց ուկրացած գանկերն ու փոսացած ակնակապիճերու պարապութիւնը, երկիւղով ու արհաւերքով, ուրուականներու փաղանգը կը կերպարանաւորէր ոճրագործներու կարմրած աչքերուն, և ախտաւոր երեւակայութեան առջեւ . . . :

Դուրսը հովը, հալածական ու որբ հովը կ'ոռանար, ցաւի ու մահուան անհուն ելեւէջներով, անվերջ ողբերով . . . :

ՄԱՐՏԻՎ ՊԱՐԱՍՍ, ՄԵՍ

Մ Բ Բ Կ Ո Ւ Մ Ն Ե Բ

Սիրոյ մրրիկներով տամբոււ
Հետ բաժակն ասդիերուն՝
Բիբերուս վրայ փերեցի . . .
Հոգիս իբրեւ մոլորեալ նաւ
Նիրեց խորհուրդներու ովկեանին վրայ,
Կարծելով պահ մը իր վիշերուն վերեւ
Տեսնել պատրանքը լուսապսակ . . .
Երբ անվերջ այգի մը ծարաւ
Սրափեցայ իբրեւ ուխտեալ
Անմեղութեան առուակներուն մեջ մկրտուած.
Ոսքի ելայ, դեռ բարմ ժիբեր կը ծորէին հոգիկա . . .

Երբ ես բեւերս կարկառեցի,
— նայուածեներս կապոյտին մեջ նուաղած,—
Իր երկնաբոյր նակտին
Կուրծքս իբրեւ խորան օծելու . . . :
Աւաղ, մոխիր գրկեցի,
Ու սեւ պատանէ մը՝ հեթերուն վրայ պատումիս :
Ո՛ւ է, Տէ՛ր, կոյսն այդ լուսածիլ
Որ ցուուկին վրայ բառած՝
Իր նայուածենին հրեղին վրձինով
Կ'ուրուագձեր սիրոյ օրեւանը անցայգ,
Դեպի ուր յիմար նաւս կը սուրար,
Իր առագաստը փորորիկներուն յանձնած,
Մինչ ես ցնորակոծ՝
Կ'ուզկի յաւիտեան ըմբուխնել
Աչերուն մեջ հայելիացած երանութեան ակը լու-
Սիրոյ բագինն եր նուիրական, լաբուխ:
Որուն պատունդանին վրայ դրի,
Աղօրեներուս ցուպը ու իբրեւ զոհ
Բարձրացայ հօն սիրոյ բոցին յանձնու ելու . . . :
Արդեօք ո՞ւր պիտի գտնեմ վերջին ափունքն իմ կա-
Ո՞ր վկա ժայուերուն վրայ պիտի փերեմ լոսիս
Դաշխուրանն իմ պատումիս,
Եւ որոնց ապառաժին վրայ անժպիս
Քանդակեմ սեւ տապանագիրն իմ սիրտիս . . .

Օ՞ն, եկո՞ւր կրկին պատրանքներու նամբեն,
Հմայներուդ մեջ ես լոգնամ աղաւնիի մը պես
Ու արդարազոն երերին մեջ դրումն ունեշդ հրեղին,
Վե՛ր առ հեղ մը բիբերդ լուսավերս
Որ իբրեւ օրինուրին խաղաղի
Մրրկումներուս խոռվիր հսկայ:
Ի զ՞ո՞ւր ժպիտներուս ջինջ ննարին վրայ
Հոգիս բրուաց իբրեւ դաշնակութիւն
Սիրոյ մեծ նաւասարդի մը համար . . .

Երբ մօսեցայ փիրուն սիրս եեզ տալու,
Ենչո՞ւ սարսափահար փախար իբրեւ եղնիկ.
Թուար իբրեւ կախաւ երազային
Սիրոյ ամայի կղզիներու մեջ լենով զիս .
Արդ իբրեւ նգնաւոր յուշերդ սիրտիս սեղմած.
Կը բափառիմ, կրկին օր մը անոնցմով ձուկելու
համար.
Յոյսերուս յիմար ովկիանին փարոսը յաւիտենական.
Ա՛լ պիտի փակեմ բարբիչներս յաւէս բոլոր յուշե-
րուս առջեւ,
Ու պիտի յանձնուիմ մահուան լոին յորձաններուն...
ԱՐՑՈՒ ԱԲՐԱՀՈՄՆԱՆ

ԲԺԻՇԿԻՆ ԷԶԸ

ԿԷՍ-ԲԺՇԿԱԿԱՆ

Gaité, exercice et un modeste repas,
Voila trois médecins, qui ne trompent pas.

Անաւասիկ խտացումը այն առողջապահական կանոններուն, զորս երկու տողով արտայայտեց փրանսացի նշանաւոր փորձառու բժիշկ մը, երբ իր մահուան անկողնին շուրջ հաւաքուած պաշտօնակիցներ՝ համեստօրէն իր կարծիքը կը խնդրէին առողջ ապրելու մասին:

Կը յիշէ՞ք պատմութիւնը հնդիկ իշխանի մը, որ ծերունի խորհրդականին առաջարկին համեմատ երջանիկ ապրելու համար հովիւի մը շապիկը վնտոել կուտայ որ հագուի: Երկար վնտուածքներէ վերջը, անտառի մը մէջ ծառի մը ստուերին տակ նստած կը գտնեն զուարթ հովիւ մը որ սրինգով կը նուագէր: Հովիւին այս զուարթութիւնն ու անհոգ վիճակը տեսնելով երջանիկ արարած մը կը կարծեն իզայն, և ամէն գինով կը խնդրեն անոր շապիկը:

Շապիկ չունէր ան, բայց երջանիկ էր:

Շարլ Փ. Ռ. երբ իր սովորութեան համեմատ առոտւն կանուխ յշան կ'ընէր Բարիզի մէջ՝ կը հանդիպի գրդիեակներով ծածկուած կարմրերես կայտառ պատանիի մը, որ կ'երգէր: Զմեռ էր: Թագաւորը կը կեցնէ տղեկը և կը հարցնէ զարմանքով. «Ի՞նչպէս կ'ըլլայ որ մենք մուշտակներով ծածկուած կը մսինք, դուն՝ պատառատուն հանդիրձներու մէջ զուարթերես կ'երգես. — «Որովհետեւ, Տէ՛ր Արքայ, կը պատասխանէ պատանին, հոգ չեմ ըներ ու է բանի մասին, բաւական է որ պատառ մը հաց ունենամ»:

Սյու երկու օրինակներէն ալ կարելի է հետեւցընել թէ երջանկութիւնը հարստութեան մէջ չի կայանար և թէ երջանիկ և առողջ ապրելու համար պարզ ու զուարթ կեանք մը պէտք է վարել: Մարդկային ամենէն ծանր վիշտերն ու յոյզերը, խորունկ ցաւն ու տառապանքը, սիրելիներու կորուստին հանդէպ տածուած անմիտթար սուզն ու կսկիծը, ամէնը, ամէնը կարելի է մեղմեն ու նոյնիսկ փարատել զուարթութիւնով. ո՛վ որ հոգերու և վիշտերու առջեւ բարոյական կորովը կը կորսնցնէ ու կը տառապի անյուսօրէն, կը քայքայէ առողջութիւնը, որովհետեւ մեր բարոյական - զգացական յուզումնուի կեանքը աւելի կ'ազդէ մեր ընդհանուր առողջութեան վրայ, քան մարմնական զրկանքները, որոնք ընդհակառակը աւելի կ'ամրապնդեն մարմինը և հիւանդութիւններու ժամանակ աւելի մեծ չափով դիմադրելու ուժ կուտան: Մինչդեռ մէկը՝ որ մեղկ ու շուայտ, կամ խիստ անիմանոն ու փարթամ կեանք մը վարած է՝ շուտով կը կորսնցնէ իր փափուկ առողջութիւնը, ու հիւանդութեան մը պարագային կը

կորսնցնէ նաև բարոյական կորովը: Առանց թըշուառութեան երջանկութիւն չի կայ: Ինծի համար երջանկութիւնը առողջութիւն ըսել է և առողջութիւնը՝ երջանկութեան համար պայման է: Իսկ առողջութեան համար զուարթ պէտք է ըլլալ: Եթէ տիսուր էք կամ սրտարեկ, հոգեկան տագնապներով ու մղձաւանջով պաշարուած, կամ զայրացած, ճաշի մի՛ նստիք երբեք, առած սընունդիդ թոյնի մը պէս վնասակար պիտի ըլլայ ձեր ստամոքսին, որ պիտի թերանայ իր մարսողութեան պաշտօնը կատարելէ, որովհետեւ հոգեկան ամէն յուզումի ժամանակ սիտքը կը գործէ, կը գործէ ի վեաս մարմինին: Գործելու համար, միարջիջային կենդանային արտրչահիթը կը խուժէ հոն՝ այն գործարանին մէջ՝ որ պէտք ունի արիւնի: Եթէ ու բախութենէ գինովցած էք, դարձեալ մի ուտէք. չէ՞ք լսած որ մարդ չափազանց ուրախութենէն անօթութիւնը կը մոռնայ և ախորժակը կը կորսնցնէ: Մի՛ զարմանաք՝ երբ ըսեմ թէ չափազանց ուրախութենէն մեռնողներ ալ կան: Պատճառը՝ արեան ուղեղային յանկարծական համախունումն է: Մարմնական աշխատանքէ չա՞տ յոգնած էք, կամ բուռն մարզանքի հետեւանքով ամբողջ արիւնիդ ձեր մկաններուն մէջ խուժած է, դարձեալ մի՛ ուտէք անմիջապէս: Եթէ մտաւորական աշխատութիւնով կը զբաղիք, հանգստացէք քիչ մը ու յետոյ կերէք: Երբ կ'ուտէք՝ միտքերնիդ թող չի գործէ: Հրաբորբոք յոյզերն ու կերքերը և բուռն զգացումները ախորժակը կը խանգարեն:

Առողջութեան երկրորդ և անժխտելի պայմանն է չափաւոր մարդանքը, հոգ չէ թէ այդ մարզանքը՝ նոյնիսկ պարզապէս պտոյտի մէջ կը կայանայ. (goand get an appetit) Կ'ըսեն անդիմիացիք. մարմնակրթանքի մասը կը կազմէ նոյնպէս պարը, չմշկելը, լողալը, լեռնային ճամբորդութիւնները, նաւարկութիւնը. իսկ եթէ ասոնց նուիրուելու արամադրելի ժամանակ չունիք, կը նաքանական օգտակար արհեստով մը զբաղիլ, որ փայտ կոտրել, հիւսնութիւն, դարբնութիւն, պարտիզապանութիւն: Ճիշդ այդէ պատճառը, որ արհեստաւոր մարդիկ և մանաւանդ երկրագործները, ձկնորսները՝ աւելի զօրաւոր են ու առողջ գրասենեակի վատառողջ օդը չնչող մտաւորական աշխատանքով պարապոները, որոնք ընդհաննրապէս նստակինց կեանք մը ունենալով չատ անդամ կը տառապին պնդութենէ. իսկ պնդութեամբ կերակուրներէ տարբաղադրուած, մանաւանդ միսիքայքումէն ու նեխումէն կազմուած, վնասակարնիթերը՝ մարմինը կը թունաւորեն. այս նեխումը՝ (putréfaction intesticale) ամէն օր աղիք-ներու մէջ տեղի կ'ունենայ, եթէ մէկը գլխաւորապէս միտք կը մնանի, մնունդ մը՝ որ բացարձակ և անհրաժեշտ չէ մարմինի պահպանման համար, միտք մնանիլը պարզապէս սովորութեան արդինք է, սովորութիւնը մը, որ դարերէ ի վեր տեղի կ'ունենայ, որ մարդու ցանկական կերպն ու զգացումները կ'արթնցնէ: Միսի չափազանց գործածութիւնը և ալքոլը՝ կրնան մարդու մոլութեան և մոլորութեան առաջնորդել:

ՀԱՅ ՀՈՐԻԶՈՆԵՆ

Դրական եւ զեղարուեստական նորութիւններ. — Կը դառնան. — Նուազահանդես մը կը պատրաստուի. —

ՇԱՆԹԻ հերերվիուններ. — Նոր սերունդը՝ լուրջ գրականութեան համելիք. — Մարզարի մը օրագիրը. — ՇԱՆԹԻ պարզեւառու մրցումը. — Վանի ինքնապաշտանութիւնը. — Արձակ ինքրուած ու ուսանաւոր ներրուած.

Հաճոյքով ընդունեցինք մեր Խմբագրատունին մէջ այցելութիւնը Բրօֆ. Յակոբեանի, որ երկար ու արկածալից ճամբորդութենէ մը վերջ կը դառնայ կրկին Պոլիս: Բրօֆ. Յակոբեան Շանթի հաղորդեց կարգ մը գրական-գեղարուեստական տեղեկութիւններ, զորս մեր ընթերցողները մեծ հետաքրքրութիւնով պիտի կարգան վստահաբար:

— Մեր պատուական բարեկամը՝ տաղանդաւոր նկարիչ Փանոս Թէրէմէզեան Վանի ինքնապաշտանութեան կորիւ մէջ մեծ մասնակցութիւն ունեցած է: Հայկ. Սպայակոյտին մաս կազմած է: Իր յանդուգն նկարագիրը ծանօթ ըլլալով մեզի, կ'երեւակայենք թէ ի՞նչ հերոսական քաջութիւններ գործած է: Դժբաղդաբար իր վերջին նկարները կորմացուցած է կորիւներու միջոցին:

— Սարդիս Խաչառուրեան Կովկասի մէջ դարձած է յայտնի նկարիչ մը, բոլորովին փոխած ըլլալով իր նկարչական մեթոսը: Վերջին անգամ առաջին մրցանակ շահած է:

— «ԳԵՂԱՐԱՐՈՒԽԵՍՏ» հանդէսին վեցերորդ թիւը լոյս տեսած է Թիֆլիզի մէջ, երեսուն ըուպղիգինով:

— Ռուբէն Զարդարեանի երէց որդին՝ Ռաֆայէլ Զարդարեան, նոր գրողներու շարքին մէջ անուն մը շահած է: Հրաչեայ Զարդարեան՝ կրտսերը, որ ջութակահար է, կը գտնուի Բարիդ, և կը հետեւի Սօրպօնի երկրաչափական դասընթացքներուն:

— Զապէլ Եսայեան այս միջոցիս կը գտնուի Պարսկաստան. կը պատրաստուի Բարիդ մեկնելու, ինչպէս կը գրէր վերջերս Տիկին Ռուբէն Զարդարեանի:

— Վահան Թոթովենց Կովկասի մէջ մտադիր էր անգլիերէն թերթ մը հրատարակելու:

— Վրթանէս Փափազեան գրած է նոր թատերասիալ մը՝ Հայրենիի համար: Թիֆլիզի մէջ Հայ Տրամաթիքական Միութիւնը պատրաստութիւններ կը տեսնէր ներկայացնելու համար զայն:

— Ծիրվանդատէի վերջին թատերախաղը Արևիալիրի Օրերին վերնագիրը՝ կը կրէ, Գրական ասուլիս մը տեղի ունեցած է Ծիրվանդատէի մասին, Թիֆլիզի Գոնսէրվաթուարի դահլիճին մէջ:

Սկսնակ գերասան, Պ. Շահան Սարեան, որ նոր վերադարձած է Կովկասէն և որ կ'անդամակցի Հայ Տրամաթիք Դերասանների Միութեան, մեղի տուտւ նաև հետեւեալ շահեկան տեղեկու-

թիւնները՝ Կովկասահայ թատերական կեանքի մասին:

— Հայ Տրամաթիք Դերասանների Միութիւնը կը կազմեն Աբեկեան, Խսահակ Ալիխանեան, Տիկին Մայսուրեան, Աւետեան, Անդրանիկ և իր կինը՝ Տիկին Ազնիւ, Արուս Ոսկանեան, Ոսկան Ոսկանեան, Միշէ Ալիքսանեան, Ոշտունի, Տիկին Գուլազեան, Տիկին Յասմիկ ևն.:

— Տիկին Աղամեան, գրեթէ սովէն, մեռած է Թիգլիդ:

— Տէր և Տիկին Սեւումեան կը գտնուին Հիւսիսային Կովկասի հանքային ջերմուկները: Պոլէվիքներուն ձեռքն են. բայց Պոլէվիքները այնքան կը գնահատեն դերասանները, որ անոնց ձերմակ հաց կուտան: Ասիկա ամենամեծ պատիւն է զոր կ'ընեն իրենց համակրութիւնը շահողներուն հանդէպ: Տիկին Սեւումեան Հին Աստուածներուն մէջ Սեթայի դերը կը կատարէր:

— Պոլսահայերու ծանօթ Վահրամ Փափազեան դարձած է նշանաւոր դերասան մը: Մոսկուա կը գտնուի և Սինէմայի յայտնի թատրոնէն կը ստանայ հազար ըրուպի ամսաթոշակ: Իր յաջողութիւնը մեծ մասով կը պարտի իր արտաքին գեղեցկութեան և կրթուած ձեւերուն:

— Դերասան Զարիքեան Երեւան կը գտնուի: Հայ-Վրացական վերջին դէպքերը տեղի չունեցած, Թիֆլիզէն դերասաններ ուղած էր ներկայացումներ տալու համար: Վերջին կառախումըն էր որ Թիֆլիզէն մեկնեցաւ, և լուր չի կայ թէ ի՞նչ եղան հրաւիրուած դերասանները: Ասոնց մէջ կը գտնուէր նաև դերասան Շահիսաթունեան:

— Մօտ ատենէն Պոլիս կը հասնին Աբեկեան, Մայսուրեան, Ալիխանեան դերասաններունին:

Պուլկարիայէն վերադարձան ծանօթ բանաստեղծ վատարանդին և Շանթի աշխատակիցներէն Խաչիկ Գավալճեան: Այս վերջինը Բարիդ գըտնուած միջոցին յաջողութիւն մը ձեռք ձգած է Կիւտրավ Ֆլուպէրի վրայ ըրած իր կարեւոր ուսումնասիրութիւնով, զոր գրած է Փրանսերէն լեզուով՝ իբրև թէ Սօրպօնի գրական դասընթացքներուն:

Տարագրեալներու օգտին կը պատրաստուի մեծ նուագահանդէս մը, որուն պիտի մասնակցի նաև ծանօթ գեղարուեստասէր բժիշկ մը:

Մեր աշխատակիցներէն Արտաշէս Վահարեան պիտի սկսի էնթէրվիուններու շարք մը, մեր պատրաստած ծրագիրին համաձայն:

Ահաւոր Տարին ի՞նչ ազդեցութիւն լրած է վերադրու գրագելեներուն եւ արուեստագելերուն վրայ:

Մեր աշխատակիցը պիտի հաւաքէ նօթեր և տպաւորութիւններ, զորս պիտի հրատարակենք Շանթի մէջ, յաճախ նկարներով, ձեռնարկ մը, որ վատահ ենք, մեծ ընդունելութիւն պիտի գտնէ մեր գրական ըրջանակներէն:

Հաճոյք մըն է մեղի համար տեսնել այն շահագրգութիւնը զոր ցոյց կուտայ մեր նոր սերունդը՝ լուրջ գրականութեան հանդէպ։ Այսպէս մասնաւոր հետաքրքրութիւնով նորերը կը իւեն Սիամանթօի հոյակապ Ամրողական Գործը և «Ուտան»ի հաւաքածոն, որ կը բովանդակէ այնքան սքանչելի էջոր՝ Հառուդմանէն, Պէր. Շուրիէն, Օսքար Ռւալտէն, Իպոէնէն, Թուլթոյէն, Մորասանէն և բոլոր մեր հայ գրիչի վարպետներէն։ Նոր սերունդին՝ դէպի բարձր գրականութիւնը ցոյց տուած այս նախընտրութիւնը հպարտութիւնով կ'ուռեցնէ մեր սիրալ, որովհետեւ կ'զգանք թէ արդէն իր հոգեւարքին մէջ է այն սեռը, որ թեթեւ գրականութիւն կը կոչուի։

Մեր աշխատակիցին՝ Յովհաննէս Տոհմիկի թարգմանած Պատերազմ եւ Խաղաղութիւնը՝ ժթ. դարու հանրապետական մեծագոյն բանաստեղծին՝ Վիգֆոր Հիւկօի ներշնչուած քարոզութիւններուն մէկ հոծ ամփոփումն է, քաղաքային ու ընկերացին խնդիրներու շուրջ, որոնք կը շօշափեն Ի. Ր. Պ. դարու համաշխարհային պատերազմն ու առաջիկայ տեսական խաղաղութիւնը, և գրական շքեղ ոճով մը կը վճռեն, կը գուշակեն ու կը պատկերացնեն ապագայի մեծ պայքարը, Տեմօրասիի յաղթանակն ու նոր աշխարհավարութեան մը հիմերը։ Եթէ պատերազմի մղձաւանջային օրերուն, Հիւկօի այդ գրքոյկը կարենային կարդալ մեր շատ մը յոռետեսներն ու յուսահատները, ապահովաբար միխթարութեան ու հաւատքի լայն շունչով մը պիտի կրնային ոգեւորուիլ։ Հիմա իսկ, ան վերին աստիճան հետաքրքրաշարժ

է ու այժմէական, ապագայ խաղաղութեան մասին իր յայտնութիւններով, ու միեւնոյն ատեն գրական զգինիչ վայելք մը, որ ա'լ աւելի կը մեծայ ամէն նոր ընթերցումի։

Յաջորդ թիւով պիտի ծանուցանենք Մեր Ա.Զ.Ա.Յ.Ի. Գ.Ր.Ա.Կ.Ա.Ն ՊԱՐԴԵԽԱ.Ի.Ո.Ր ՄԵԾ Մ.Լ.Ր. ՑՈՒ.Մ.Ը. որ պիտի հետաքրքրէ հաւասարապէս թէ մտաւորական գասակարգը և թէ ժողովրդային խաւերը։

Անոնք որ մեր 9—10 թիւին մէջ կարդացին Վանի ինքնապաշտպանութիւնը, գրուած՝ Միս Նէրի կողմէ, կը հարցնեն թէ ինչո՞ւ չենք հրատարակեր անոր շարունակութիւնը։ Այդ վերջին ծայր շահեկան էջերը, լոյս պիտի տեսնեն մաս մաս, Շանթի մէջ, և կ'արժէ որ ամէն հայ կարդայ զանոնք, գաղափար մը կազմելու համար այն հերոսական կոփի մասին, որ Վանի ինքնապաշտպանութիւնն է։

Վահրամ Թաթուլ որ կը յայտարարէ թէ ճաշակող մըն է Օր. Մաննիկ Պէրպէրեանի գրականութեան, ոտանաւորի թարգմանած է Շանթի 9—10 թիւին մէջ լոյս տեսած անոր արձակ մէկ երգը։

Հրատարակելով այդ ոտանաւորը, Օր. Պէրպէրեանի արձակ ընազիրին հետ դէմ դէմի, կը խորհինք թէ հետաքրքրական պիտի ըլլար լսել, այս առիթով, շահագրգուուղներու և նոյնինքն հեղինակուհին կարծիքը՝ ոչ միայն այս բանաստեղծութեան, այլ առհասարակ արձակ-ինքրուածի ու ուսանաւոր-ինքրուածի մասին։

ՇԱՆԹԱՐԳԱՆ

Կ Ա Բ Օ Տ

Իմ կարօսի ժամերուս, կը ծնին միտիխս առջեւ հանդարտ ջուրերու եզերեներ, անտաներեն քիչ հեռու . . .

Հոն է որ պիտի ուզէի սիրել լեզ խենթի մը պէս . . .

Եւ միջօրեներուն երբ ջուրերը աղամանդ են եւ երբ անտաներ այնքան սեւ, դուն պիտի զայր ինձի այդ ջուրերուն եզերել, մօսակայ անտաներեն փախած եղնիկի մը պէս տէկ ու հպարտ . . .

Ու այդ անհուն հանդարտութեան մէջ քու սիրտի տրոփիւնը ինձի համար պիտի ըլլար ամբողջ աշխարհին ձայն . . .

Եւ երբ քեւերս գրկերն եռ մարմինդ, պիտի կարձեի ամբո՞ղջ տիեզերերը գրկած ըլլալ . . .

Պահերուն մէջ իմ կարօսի՝ կը ծագին, Մտիխս առջեւ, անտաներեն քիչ հեռու, Անդորրական վրենիս ավեր ջուրերու . . . Հոն կ'ուզէի, հոն սիրել լեզ, խանդագիր . . .

Ու երբ ջուրերն աղամանդեր լուսատու, եւ անտաներն են այնքան սեւ, կեսօրին, Շեկ ու հրապար՝ ինչպէս եղնիկն անտանին, Ուրկի տրւեր և խոյս, — ինձի զայր դու . . .

Գայիր ինձի, եզրը խաղաղ ջուրերուն . . . Հոն, շրջասփիւու հանդարտութեան մէջ խորին, ինձի համար՝ ձայնը սրիդ բաբախուն . . .

Զայնը ըլլար պիտի ամբողջ աշխարհին . . . Խոկ երբ գրկեն, գրկեն մարմինդ՝ իմ քեւերս, Տիեզերեն ամբողջ պիտի գրկած ըլլամ ես . . .

